

Ք Ա Փ Ա Վ Ը \*



ԱՅա՛ բաժանն , ո՛վ Փրովանցիք .  
Որ մեզ կուգայ մեր քա՛րթաւան երայրներէն .  
Կարգով խըմենք միասն  
Մաքուր գինին մեր հողին :

Բաժա՛կ սըրբազան  
Ու յորգազեղուն ,  
Հոսէ՛ լիալիր  
Ու մատուռակէ՛  
Մեզ ուժեղնեղուն  
Պորոզն ու աւելն :

Թերեւըս վերջն ենք մենք հին  
ժողովրդի մ՛ազատ ու խոխա .  
Եւ ձե՛կաններն եթէ ի՛ննան ,  
Կ՛իշնայ և ա՛գգը մերին :

Բաժա՛կ սրբազան , ևն .

Կամ թերեւս ա՛յ վերածընդ  
Ցեղի մ՛ծիկերն ենք առաջին ,  
Թերեւըս մեր հայրենիքին  
Կենք սիւներն ու պետերն ենք :

Բաժա՛կ սրբազան , ևն .

Հոսէ՛ մեզի երիտասարդ  
Հասակին յոյսն ու երազներն

Եւ անցեալն յիշատակներն ,  
Հոսէ՛ հաւատքն ապագային :

Բաժա՛կ սրբազան , ևն .

Գիտակցութիւնն հոսէ՛ մեզի  
Գեղեցիկին ու ճըշմարտին ,  
Ու վայելքն՛րը բարձրագոյն  
Որ գերեզմանը կը հեզնեն :

Բաժա՛կ սրբազան , ևն .

Քերթողական խանդն հոսէ՛ մեզ ,  
Որ մենք երգենք ինչ որ կ՛ապրի .  
Զի ամբրոսեանն է անիկա  
Որ մարդն Աստուած կը գարձընէ :

Բաժա՛կ սրբազան , ևն .

Փառքին համար հայրենիքին ,  
Դո՛ւք վերջապէս , մեզ մեղսակից ,  
Քաթալաններ՛ , ո՛վ եղբայրներ ,  
Մէկտեղ ամենքս հաղորդը-իք :

Բաժա՛կ սրբազան , ևն .

(Ոսկի կղզիները)

ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ ՍԱՂՄՈՍԷ

Տէ՛ր , յանուն ա՛յնքան քաջերու  
Որ մեկնեցան  
Անայլույլ  
Եւ արի , հըր և խոհուն ,  
Եւ որ կըրուի  
Մէջ ինկան .

Տէ՛ր , յանուն ա՛յնքան մայրերու  
Որ զաւկներուն համար իրենց՝  
Քեզ կոպտեցան .

\*) Ճեխարթիին — այսինքն Փրովանցի տնտեսաւորներու (Ճեխարեւտ) ընկերակցութեան Եւրոպայի քաղաքներէն Փրովանցի անցին , մինչեւ Քարալոմիա քաղաքը , Փրովանցից գեղակից , լեզուակից , արդէն ինքն ալ իր գեղային — ու նոյնիսկ քաղաքական — ինքնուրուի գեղի ու ձգտումներ ունէր . փրովանցական վերածնութեան Եւրոպայի գեղերու զմեծութեամբ շարունակեցաւ Քարալոմիայ մէջ և մերակէց Քարալաններու հայրենասիրական գործունէութիւնը :

1861ին , քարալանցի հայրենասէր մը , Վիքթոր Պալապեր , սպանիական կառավարութեան հրամանով ամբողջապէս , Նարպոնէ կ'արձակէր քաղաքական կոչ մը , խնդրելով Փրովանցից աշակերտները՝ վերականգնել ցամաքային Քարալոմիային համար . Փրովանցիք փառաւոր ընդունելութիւն տրին Պալապերին . հանդէսներ տեսնեցան Պոնտիկիցի , Վոլիլիզի և Ալիմոնի մէջ , որոնք մասնակցեցան Պարալոմիայի յոստ գրագէտներ : 1867ին , Քարալաններ Ճեխարեւտու ռազարկեցին զեղախանգակ արժարանակ մը : Միաբնակ այլ առաքիլ յորինեց իր գնալիկի երգը \* . Քալապեր :

1) Այս բանաստեղծութիւնը գրուած է 1870ի Ճեխարեւտի քաղաքական պատերազմի միջոցին : Ինչպէս ալ յարած իր գեղին , իր փրովանցական փոքրիկ հայրենիքին , Միաբնակ միջոցներով է Ճեխարեւտու մէջ հայրենիք , և անոր շարժանքով ինչ որ ցուցաբերուած է իր սրտին . այդ ցամաք է որ կըրած է այս բերուածին մէջ :

Եւ որ ո՛չ գալ տարի . աւա՛ղ ,  
Ո՛չ միւս տարին  
Ա՛լ շըտեսնեն պիտի դանոնք .

Տէ՛ր , յանուն ա՛յսքան կիներու  
Որ երախայ մ՛ունին փորճիկ՝  
Գիրկերնին .

Եւ որ , խեղճերն , արցունքներով  
Ար թըրջեն հո՛ղը և սաւա՛նը իրենց  
Անկողոյցն .

Տէ՛ր , յանուն այն թըշուառներուն ,  
Ուժեղներուն ,  
Կեանքներուն ,  
Որա՛նք կորան հայրենիքին համար 'ւ իրենց  
Հաւատքին  
Ու պարտքին ,

Տէ՛ր , այսքան մեծ ազէսներէ  
Յետոյ և ա՛յսքան ցաւէ  
'Ի արցունքէ ,  
Այսքան քանդուած քաղաքներէ  
Եւ թափուած ա՛յսքան քաղ ու սուրբ  
Արիւնէ ,  
Տէ՛ր , յետոյ ա՛յսքան փորձանքէ ,  
Ու ջարդերէ ,  
Հրդեհճներէ ,  
Կեր ֆրանսային վըրայ ա՛յսքան սուգէ յետոյ  
Ու մեր ձակտին վըրայ ա՛յսքան անարգանքէ ,

Տէ՛ր , զինամափ բրէ՛՝ այլևս արգարութիւնդ ,  
Աչք մը նետէ՛  
Կեր վըրայ ,  
Ու վերջապէս ձիւր լըսէ՛  
Ընկճուածներուն ,  
Խոցուածներուն .

Տէ՛ր , շարիքին Տեղինակները մենք չենք ,  
Խաղաղութեան մեզի ձաճանչ մը զըրկէ հոս .  
Տէ՛ր , մեր դատին դուն օգնութեան հասիր , ու  
մենք վերջստին

Պիտի սպրինք  
Ու սիրենք :

(Ոսկի կղզիները)



Կ Ա Ր Օ Տ

Ա.

Հեռուն գընաց իմ սիրականս անուշիկ ,  
Եւ ես կուլամ ,  
Յուսահատ :

Անոր որ ինձ բտէ թէ ո՛ւր է սիրականս անուշիկ ,  
Ինչքան կըրնամ՝ կուտամ խընջոյք  
Ու նըւէր :

Եթէ նոյնիսկ իմ սիրականս անուշիկ  
Սիտերոնէն ու Սիսթրոնէն ալ աւելի  
Հեռուն է ,

Եթէ նոյնիսկ իմ սիրականս անուշիկ  
Միրամասէն , Սէն-Շամասէն ալ աւելի  
Հեռուն է ,

Պատրաստ եմ շուտ ձամբայ ելլել , ո՛վ սիրականս  
անուշիկ ,  
Իմին ձիուս վրայ հեծած ,  
Քառաջաւ :

Բ.

Չեղի բտեմ թէ ի՛նչպէս է իմ սիրականս անուշիկ ,  
Որ դուք ձանչնաք երբոր էնոր  
Հանդիպէք :

Երբ տեղ մ՛երթայ իմ սիրականս անուշիկ ,  
Ճամբան ամբողջ էն յասմիկի բուրմունքով  
Ար խընկէ :

Երբոր բանի մը վրայ խնդայ իմ սիրականս  
անուշիկ ,  
Ձեփիււրը ջինջ երկընքին մէջ  
Ար սուչէ :

Երբ խօսք մ՛ըսէ իմ սիրականս անուշիկ ,  
Կաղամաններն ու թաւարծի շոճերը լուս  
Ար մընան :

Երբ երգ մ՛երգէ իմ սիրականս անուշիկ ,  
Ար բըռնըւի նոյնիսկ սոխա՛կը մետաքսէ  
Ցանցին մէջ :

Գ.

Եթէ 'լլայի Ամենակալն , ո՛վ սիրականս անուշիկ ,  
Հազա՛ր տարի քուկին քովիկըդ պիտի մնալ  
Ուզէի .

Եւ դեռ հազար տարի ալ , ո՛վ իմ սիրականս  
անուշիկ ,  
Ես ուզէի պիտի սեղմել քու ձեռքդ , իրաբ  
Սիրելով :

Յորմէհետէ դուն հեռացար , ո՛վ սիրականս  
անուշիկ ,

Թաճախ կ'ըսեմ՝ արևուն՝ "Շո՛ււտ  
Մար մըտիր" :

Ա՛լ ինձ համար գիշերն երկայն է , սիրականս  
անուշիկ ,

Ա՛լ արշալոյսն ինձի համար չունի ծագում՝  
Վեհհաշուբ :

Քու տարիքէդ աշջիկներուն , ո՛վ սիրականս  
անուշիկ ,

Ա՛լ չուրջպարե՛րը խօյազուարթ ինձի հըճուանք  
Չեն ի տար :

Դ.

Քաղցր էր սիրել , ո՛վ սիրականս անուշիկ ,  
Վայրի վարդի թուփերուն մօտ ու շոճերուն  
Շուքին տակ :

Բիւրբուրդ բոցն , ո՛վ սիրականս անուշիկ .  
Կը բորբոքէ ուղեղը նոյնիսկ թափէն (1)  
Աւելի :

Քու մէկ հասիկ քաղցըր պաշտիկ , ո՛վ սիրա-  
կանս անուշիկ ,  
Աւելի մեծ արժէք ունի քան աղբուրնե՛րը ոսկիի  
'ի արծաթի :

Ե.

Դիտէ՛ Վանթուրն , ո՛վ սիրականս անուշիկ .  
Դիտէ՛ իր մեծ սարը ձերմակ .  
Չիւնապատ .

Ամբան սիւքին , ո՛վ սիրականս անուշիկ .  
ձերմակ ցըցունքն այդ պիտի 'լլայ  
Կապուտակ :

Ա՛յդպէս ալ խոր իմ մորմնքէս , ո՛վ սիրականս  
անուշիկ .

Ցըխուր է սիրաս՝  
Հալումաշ :


Եւ այդպէս ալ վերագարձովդ , ո՛վ սիրականս  
անուշիկ ,

Պայծառանայ պիտի սըրտի՛կըս իր բուր  
Ցաւերէն .

(Ոսկի կլլոյինքը)

1) Փրօվանսական զինիի մը անուն :

ԳԵՂՈՆ ԱՌ ԼՍՏԻՆ ՑԵՂԸ\*)



Ոտքի ելիր . լատին ցե՛ղ .  
Շուրջառին տակ արևուն .  
Խաղողը թուխ՝ հընձանին մէջը կ'եռայ .  
'ի ահա ժայթքի պիտի գինին Ատուծոյ .

Ցըրուած մազե՛րըդ թարթրի  
Նըւրբական շուշերուն .  
Դուն այն ցեղն ես լուսաւոր  
Որ հըրճուանքով . խանդով կ'ապրի .  
Դուն այն ցեղն ես առաքեալ՝  
Որ զանգալնե՛րը կը ճօճէ .  
Դուն փողն ես որ կը հնչակէ .  
Դուն ձեռքն որ սե՛րմը կ'արձակէ :

Ոտքի ելիր . են .

Քու մայր-լեզուդ , այդ գետը մեծ  
Որ եօթ ձիւղով կը հոսի  
Եւ սէր ու լոյս կը սրփոէ .  
Չեքդ արձագանգ մ'աբքայութեան ,  
Վեզուդ ոսկի , ուման աղբիկ  
Արքայ-Ազգին , այն երգն է զոր  
Պիտի կըրկնեն միշտ շըրթուրնե՛րը մարդկային,  
Ցորքան բանին ուժը մընայ կենդանի :

Ոտքի ելիր . են .

Արդարութեան համար հոսած է ամէն կողմ  
Քուկին արեւնդ ազնւագարմ .  
Հեռուն գացած են նաւորգներդ  
Գրտնել աշխարհ մ'անձամօթ .  
Մըսածնուիդ արրօփումովն  
Հարիւր անգամ թագաւորներդ ես վըջրած . .  
Ա՛ն . ո՛վ եթէ պտակտուճնե՛րըդ չըլլային ,  
Կըրնար քեզի գերիշխել :

Ոտքի ելիր . են .

\*) 1878ին . Մոնփելիէի մէջ տեղի ունեցաւ՝ լաօնի ցեղին ի պատիւ մեծ մրցամանդէս մը՝ նախանձեռութեամբ որ փենթանա լաթալան բանաստեղծին . Միտրալի գեռափ ամուսինը Ծեղիպրիժին քաղուհի նույակուեցաւ այլ հանգուստն մէջ , եւ Վասիլ Ալեւանեթի , Ռուսենցեաւ ազգային բանաստեղծը , որ ջեր բարեկամ մը եղած էր միջ Ծեղիպրիժին , « պատկաւօր » անուանուեցաւ . Միտրալ որ կը նախագանէր , արսաստեղց հոն իր հոյակապ Գեղօցն յար սահն ցեղը :

Վառելով ջա՛հըդ աստղերուն  
Կայծերէն ,

Մարմարին վրայ ու կտաւին  
Գրոշմած ես դուն գեղեցկութիւնը գերագոյն .  
Դուն հայրենիքն ես զիցական Արուեստին ,  
Ամէն շընորճ բենե՛ կբըղիտի ,  
Դուն աղբիւրն ես ցընծութեան ,  
Կըտրիճութիւնն յաւերժական :

Ոտքի ելիր , կն .

Քու կիներուդ պատկերներո՛վը մաքուր  
Պանթեոններն են լեցուած .

Թաղթանակներդ կամ աղցունքներդ  
Ամէն սիրտ թունդ են հանած .  
Եբբ դուն ծաղկի՛ երկիրս ամբողջ կը ծաղկի .  
Ամէն մարդ քու խենթութիւնովդ կը խենթենայ .  
Եւ երբ քու փա՛ռքըդ խաւարի ,  
Աշխարհ ամբողջ սուգ կը հագնի :

Ոտքի ելիր , կն .

Քու ծովդ յըստակ . քու ծովըդ ջինջ ,  
Ուր ձկնի-ձերմակ կը փայլին անքան նաւեր ,  
Ոտքերուդ տակ կը խոպոպէ իր ասպարէ՛զը կակուղ ,  
Ցուլացնելով իր մէջ կապոյտն երկընթին .  
Աստուած ինքն իսկ իր շողողմանը ծոցէն ,  
Հոսեց այս ծովը միշտ ժըպտուն ,  
Որ իրարու պէտք է կապէ ժողովուրդն՝ բըզ  
թըխադէմ :

Ոտքի ելիր , կն .

Վփունքներուդ վրայ արևոտ՝ կը բուսնի  
Ձիթենին , ծա՛ռ խաղաղութեան ,  
Եւ քու դաշտերըդ կը պանծան  
Որթետունկո՛վը փարթամ :  
Ո՛վ լատին ցեղ , յիշելով  
Քուկին անցեա՛լըդ մըշտաշող ,  
Ելի՛ր կանգնե՛ դէպ ի յոյսն  
Ու խաչին տակ եղբայրացի՛ր :

(Ոսկի կղզիները)

Մ Ա Կ Ա Լ Ի \*)

Ո՛վ Մակալի , ո՛վ պաշտելի ,  
Գլուխդ հանե՛ դուրս պատուհանեդ ,  
Մըտիկ ըրե՛ սա այգերը՛ ,  
Ձութակներով ու դափերով :

Վերը լեցուն է աստղերով .  
Հոնքն է դադրած .  
Բայց արժգունին պիտի աստղերն  
Երբ քեզ տեսնեն :

— Այնքան քիչ հոգս է այգերըդը  
Որքան մըրմունջը ծառերուն .  
Բայց ես երթամ խարտեաշ ծոցուն  
Մէջ օձաձուկ պիտի ըլլամ :

— Ո՛վ Մակալի , եթէ դուն ձուկն  
Ըլլաս ջուրին ,  
Ես ալ կ'երթամ ձըկնորս կ'ըլլամ ,  
Քեզ կը բըռնեմ :

— Օ՛ , եթէ դուն ձըկնորս ըլլաս  
Եւ ուռկաններդ գաս նետես ,  
Ես թըւաւոր թըռչուն կ'ըլլամ  
Ու դաշտերուն վրայ կը թըռչիմ :

— Ո՛վ Մակալի , եթէ օդին  
Թըռչունն ըլլաս ,  
Ես ալ կ'երթամ որսորդ կ'ըլլամ  
Ու քեզ կ'որսամ :

— Եթէ դուն գաս վարմըդ լարես  
Կաքաներուն , թըռչնիկներուն ,  
Ես ծաղկած խոտ կ'ըլլամ ու լայն  
Մարգերուն մէջ կը պահուրսիմ :

— Ո՛վ Մակալի , մարգրիտ-ծաղիկ  
Եթէ ըլլաս ,  
Ես ալ վըճիտ ջուրը կ'ըլլամ ,  
Քեզ կ'ուռագեմ :

— Եթէ դուն ջուրն ըլլաս վըճիտ ,  
Ես կ'երթամ մեծ ամպը կ'ըլլամ ,

\*) Մակալիի երգը «Միտոյի ամենէն զմայելի  
նաւաճաներէն մէկն է , գրուած ժողովրդական բանասեօ  
ծութեան շնոր :

Ու այսպէս շո՛ւտ, շո՛ւտ կը մեկնիմ  
Հեռո՛ւն, մինչև Ամերիկա :

—Ո՛վ Մակալի, եթէ հեռուն  
Մեկնիլ ուզես,  
Ես ծովու հով կ'ըլլամ ու քեզ  
Կ'առնեմ կ'առնիմ :

—Եթէ դուն հոն րլլաս ծովու,  
Ես ուրիշ կողմ մը կը փախչիմ,  
Արեւուն վառ հոբբը կ'ըլլամ  
Որ սառչոյցներ կը հալեցնէ :

—Ո՛վ Մակալի, արեւու շողք  
Եթէ րլլաս,  
Ես ալ կանանչ մողէս կ'ըլլամ,  
Քեզ կը խըմեմ :

—Եթէ րլլաս սաղամանդրը  
Որ թաւուտին մէջ կը թաքչի,  
Կ'ըլլամ լուսի՛նը լըրացած՝  
Կախարդներուն ճամբայ ցուցնող :

—Ո՛վ Մակալի, եթէ պայծառ  
Լուսին րլլաս,  
Ես ալ աղւոր մըշուշ կ'ըլլամ,  
Քեզ կը պատեմ :

—Բայց զիս մըշուշն եթէ պատէ,  
Նորէն քու ձե՛ռքը չեմ մընար .  
Կ'ըլլամ աղւոր վարդ կուսական,  
Ու մացառին մէջ կը շըացուիմ :

—Ո՛վ Մակալի, եթէ դուն վարդ  
Ըլլաս աղւոր,  
Ես թիթեռնիկ կ'երթամ կ'ըլլամ,  
Քեզ կը պագնեմ :

—Որքան վագես, զիս հալածես,  
Երբէք ինձի չես հասնիր դուն .

Մեծ կաղնիի մը կեղեւով  
Կը հագուիմ մուժ սնտառին մէջ :

—Ո՛վ Մակալի, եթէ դուն մեծ  
Կաղնի րլլաս,  
Ես բարդեղի փունջ մը կ'ըլլամ,  
Քեզ կը դըրկեմ :

—Եթէ դուն զիս ուզես գըրկել,  
Լոկ ծեր կաղնին գիրկըդ կը մնայ .  
Ես մարգպետ կ'ըլլամ ճերմակ՝  
Սէն-Պղէզի մեծ վանատան մէջ :

—Ո՛վ Մակալի, դուն մայրապետ  
Եթէ րլլաս,  
Ես ալ կ'ըլլամ խոստովնհայր,  
Քեզ կ'իմանեմ :

—Եթէ վանքին մէջ ոտը կոխես,  
Մարապետնե՛րը կը դըսնես  
Որ չորս բոլորըս կը յածին,  
Ջիս պատանքի մէջ կը տեսնես :

—Ո՛վ Մակալի, եթէ դուն խեղճ  
Մեռեին րլլաս,  
Ես այն տանն հողը կ'ըլլամ,  
Քեզ կ'ունենամ :

—Հիմա սկըսայ ես հաւատալ  
Որ կատակով չես խօսիր դուն .  
Աղւո՛ր կըտրիճ, քեզ յիշատակ՝  
Ա՛ն սա մատնիս ապակիէ :

—Ո՛վ Մակալի, կեանք կուտաս ինձ .  
Բայց նայէ՛, քեզ  
Երբոր տեսան, աստղերն ի՛նչպէս  
Տըժգունեցան :

ՃՐԵՏԵՐԻՌ ՄԻՍԹՐԱԼ

Թարգմ. Ա. Ջ.

